

թեմուր, պրագտելու համար մտաւ որ աշխատանքին հանգըռուաները, որոնք լիցունկ են նազութիւններով ու յայտնութիւններով:

Եւշտինք անգամ մըն ալ թէ Ա. Յակոբի համար անյետաձգելի պէտք մը եղած է Մատենագարանի մը չէնքը, և ի զուրտեղ չէ որ Յորելինական կեղը. Յանձնաժողովը լրջօրէն ձեռք առաւ զայն, վաստեկալով հայ ժողովորդի զաւակներուն ողջմառնեան, ազգասփրութեան և անոնց ուսումնակը նկարագրին վրայ, և մշանչենուորել այս Յորելիանին միշտակը և Սրբագան Յորելարին անմրցելի գրասիրութիւնը:

Ա. Յակոբ ա՛յնպիսի հաստատութիւնն մըն է, ուր հայ ազգին ամէնէն խոնարհ զաւակներն իսկ յիշատակ մը ունին և իշխանական նուէրներու և յիշատակներու քով, ժողովրդական լումաները տեղ ըըստն են Ա. Յակոբի զանձարանին մէջ:

Մայենայրանմէնն շինութիւնը ա՛յնպիսի ձևանարկ մըն է որ նոր սպայձառութիւն մը ողիսիր տայ Ա. Յակոբին:

Բ. Ա.



## Ս Կ Բ Է

Յամի. Գ. 16.

Մանուկ էի...— Սիրեցի և  
ճամբը, լրաց, խոնկը, ծնծղան,  
երզը, նուև Յամուար՝ ա՛յն  
Պարկենրին մէջ, Սիրեցի ևս....

Եղայ մենծ մղայ.— Սիրեցի և  
Ծնկեր, գլրոց, զրիչ, մերան,  
Մեր մ'ինկաւ մէջ յրբեւ շուշան,  
— Ազգ, հայրենիր Սիրեցի ևս:

Երփառարդ.— Սիրեցի և  
Գողափար, զործ, աշխատան լուռ...  
Հայրեց սիրսու զէնիւնին նոր...  
— Ասածու զործը Սիրեցի ևս

Ալ մարդ եղայ.— Սիրեցի և  
Դիմեցիլը ամէն բանին,  
Մարդուն, ծաղկին, խօսին, զործին,  
— Նաւայիլը Սիրեցի ևս

\*\*\*

Բայց, աւաշգ, ևս ի՞նչ Սիրեցի...  
Ի՞նչ կ'արժեն իմ սէրես բոլոր  
Քանի Ասոր որ զաշխարհ սիրեցի...  
Եւ «զմրդին իւր Սիրածին եա»....

ԲԱԿ

## ԳՐԱԿԱՆ

### Ս Ո Ւ Գ

ՃՈՐԾ ՅԵՎԵՏԱԿԱՆ

—\*—

Ո՞վ է բանասրկեալը մեր երկուքէն, ժամանակին ու միջոցէն շղթայուածը: Պատին միւս կոզմի ևս զուն, ու չեմ կըր-նար դէմքդ տեսնել: Ինչպէս պիտի խօսին իրարու բանարկեալն ու ազատը: Քանի անդամ պէտք է լուրիս զարնել մութ մարմորին, որպէսզի գիտնա որ ևս եմ ծընարազիր ու բազկատարած, պազատազին և լուս: Եթէ սրտիս ամրողջ արիւնը կոմիլ կոմիլ հոսի այս մոայլ խորհուրդին քողին վրայ, պիտի բացուի՛ վերջապէս բերանդ սփոսիանքի խօսքը մը, բա՛ռ մը, շարժում մը, ինձի տալու համար...

Բայց այնքան մօտիկ ենք իրարու, զուն պատէն անզին, ևս այս կոզմը քեզի կը կանչեմ, ու չեմ զիտեր ո՞վ է մեռեալը մեր երկուքէն: Արցունքի և աղօթքի այս իրիկունով քեզի կը կոնչեմ՝ մոռնալով որ զուն այլես չես հասկնար իմ լիզուս ու քեզի պէտք է խօսիլ լուրթեան ամենա-խորսուկ ճառագոյթով: Առվրեցու ըր ինձի այն հաւատքը, այն կերպը, այն շարժումը, այն երազը, այն համբոյը և հոգիին շրթներուն, այն մեծ անհուն լուրթիւնը որուն մէջէն զուն կը լսես իմ ձայնն ու չես ուզիր պատասխանել...

\* \*

Եւ հիմա մեծ ու խորհրդաւոր կոիւը սկսած է քու մարմինից ու բնութեան միշտէ: Քեզ յօրինող բոլոր նիւթերը իրենց ոկզրնական ազրիւներուն կը վերադառնան: Բնութիւնը ես կը պահանջէ իր տըւած նիւթերը որպէսզի անխախտ կարենայ պահել անպատճում ներգաշնակութիւնը արեգերքին, անպատճում կշխու աշխարհին: Բայց ո՞ւր զնաց հոգիզ: Ո՞ւր է անոր ազրիւրը որուն ծարաւի՞ն եղայ շուտով: Ո՞ւր կ'երթայ մարած լոյսը զոր մեր աշքերը չեն տեսներ այլես: Ո՞ւր կ'երթան զոյները թօշնած ծաղիկներուն, ո՞ւր կ'եր-

թան ձայները լուած երգերուն։ Թևերը կը գոցուին, ու կ'իջնէ երկինքէն մահարոյը և անսահման համբոյը մը լոյսին անզունշդին մէջ։

\* \* \*

Մաքիննաւարեկող ճամբաներէն պէտք է անցնիլ քեզի հասնելու համար։ Հազի՞ն է որ միայն կ'զգայ մեծ անպատռում ճըշմարտութիւնները որոնք չեն իյնար զիտակցութեան լոյսին տակ։ Դուռը պիտի բացուի։ Ե՞ր պիտի բացուի լոյսին մատներէն այս ծանրաքանդակ եփենոսը։ Կը սպասեմ։ Այս մութ մարմարին վրայ, հովը ծաղիկներ կ'անձրեէ։ Այս մութ մարմարին վրայ հովին մատները կը քակին չիթ առ չիթ, մարգարիտ առ մարդարիս, արցունքներուս աղէ մանեակը։ Եւ քու անունդ ինձի կը թուի կախարդական ու նոր, այս մութ մարմարին վրայ, փոխորհայոց ու խորունկ երգ մը որուն իմաստը չեմ հասկնար, ի՞նչո՞ւ։ Եւ եթէ հասկնայի, ասիկա սփոփանք պիտի ըլլար ինձի թէ աւելի մեծ զանութիւն։ Մեր յոյսերը խարող, բնութեան մեզի ըրած խոստումները զրժող, աստուածի մը գուցէ պարտութիւնն է այս լուսթիւնը։

Հովը ծաղիկներով կը ծածկէ այս մութ մարմարը։

\* \* \*

Եւ այս ճամբէն անցան լոյսերը, ծաղիկները, ստուերները։

Այս ճամբէն անցան խորունկ անլուիլ ձայները, անտեսանելի գոյները, անվասելի շողերը։

Անցան տեհնչանքները, յոյսերը, երազները։

Թրթռումներու, ձգտումներու, թըսուչքներու աշխարհը խորտակուեցաւ, և այստեղ, անկիւնի մը մէջ, երկին մէկ խորշին մէջ Ազօթքն է քարացեր, պաղատազին ու վճիռ, տղու մը ծարաւին պէս որ ազրիւրի մը հնչող սրտին կը միացնէ իր շրթունքները։

\* \* \*

Գոցէ՛ աչքերգ, կ'ըսէ Լառոյ Զէռու, և շրթունքներդ միացնէր արարչութեան աղբիւրին։

Պիտի անցնի՞ այն ատեն քու հոգիիդ համար ունեցած ծարաւաւ։

Պիտի լոհմ այն ատեն քու ձայնդ խորհրդաւոր ազրիւրին հեղուկ միջոցն։

Պիտի տեսնեմ այն ատեն քու դէմքդ անոր հայկիլին մէջ ուր կ'անզրադանան բոլոր աստղերն ու արեները։

Եւքերս զո՞յ շրթունքներս կը միացնէմ իմ սրտիս զան ազրիւրին, ու վիշար կ'արրեցնէ հոգիս։

\* \* \*

Բա՞ց են ահա դռւաները բոլոր, ու ես չեմ կընար անցնիլ սեմէն անդին՝ մանեւրու համար մասյլ ապարանքը։

Եթէ միայն տեսնէի քեզ, եթէ միայն քու ձայնովդ կանչէիր զիս, եթէ միայն քու ձեռքովդ որ կեանքիզ արեւ մարդց, նշան ընէիր ինձի։

Բա՞ց են պատռհանները երկնքին, և աշխարհը իր ամբողջ լուռ ճամբաներով քայլերո կ'առաջնորդէ քեզի, բայց կը տեսնեմ որ միենոյն տեղն եմ միշտ, և ինձի կը պակսի այն մեծ, ահաւոր ու զեզեցիկ շարժումը որուն արժանացար գուն։

\* \* \*

Հիմա կ'ուզիմ ըսել բոլոր զիտցածներս, բոլոր պատկերները մտքիս պարզել այս բասերուն մէջ։ Մա՞հն է որ պիտի կարենայ լուծել կեանքին տեղուածը։ Հո՞ն է որ կը յանզին ամբողջ ուղիները որոնց վրայ օրիերուն ու զիշերներուն լոյսը և ստուերը յաջորդեցին իրարու։ Հո՞ն է որ գարձեալ ամբողջ ձայներուն անհուն լուսթիւնը կը բիւրեղանայ, և ահսիւքները իրենց կախարդանքը հօ՞ն է որ կ'աւարտեն։ Խորչափիւր համար այս զազաւոր հայելին, որուն վրայ խոնարհող ամէն պատկեր իր հոգիին լուսայեղումէն կը զարնուի, արցունքի սփկէտն մը լուազոյն է թէ անդորրաւէտ համակերպումին անզրագարձումը։ Փարաւոր առհաւութիւնը որ մեր սրտին ու մաքին շարժումները կը չափէ, մոայլ զիշերի մը սարսափովը կը ծառանայ մահուան գաղափարին զէմ։

Բայց երբ անիկա այլես զաղափար չէ այլ իրականութիւն, նաւարեկումի կը մատնէ մեր հովին, և հետզհատէ բարձրացող մը բըրկայոյլ կոհակներուն վրայ մեր միտքը

սղործնիփօրէն կը տատանի խլետի մը պէս...  
Բայց ինչպէս արուեստը մեղ կ'առաջ-  
նորդէ հզականին հանգրոււանը, այնպէս ալ  
մահը մեր սրտին բարախումները կը չափէ  
աթիզերքին ներդաշնակութիւնով:

Աւ ևս որ այս աշխարհին զաւակն էի,  
անհան ու հէք բնակիչը այս մուլարակին;  
կ'ըզդամ որ անիմանալի թոփչքով մը հո-  
գիս միացեր է ցրտասարսուս միջոցներուն  
ուր բիւրաւոր արեները կը թաւալին և  
ուր միակ գերեզմանոց մը կարել չէ  
զանձէլ...

Դուն զիս բարձրացուցիր մինչև ան-  
պատում զենիթը, եթերին սահմաններէն  
զուրս, և բու աճիւնովդ ծածկուած՝ իմ հո-  
գիս թեհրը արշուեցին մինչև անպատում  
երկինքը...

\* \* \*

Ալիքներուն մրմունջը արտմութեան  
և սուզի այս իրիկունով: Անվերջօրէն կու-  
զան ու կ'երթան կապոյտ անսահման քը-  
նարին լարերը: Ավելքը որ լուսեղէն քըր-  
փուրով ծաղկեցաւ ու մարեցաւ անա՛, իր  
զարաւոր պատմութիւնն ունի: Կայ զայր-  
կեան մը, բոսէ մը, ակնթարթ մը ուր  
կեանքին յարակցութիւնը այնքան բուռն,  
այնքան խորունկ ու զօրաւոր կ'ըլլոյ ի-  
րականութեան հետ որ ամենաանջան ի-  
րերն իսկ, չեւզ մը, տերե մը, կաթիւ մը  
ամբողջ անհուն ամեկարքին խորհուրդը կը  
ճառագայթէն... ժամանակին ու միջոցին  
զադանիփօփը հիւսուած՝ այս ալիքը հա-  
սաւ իր գախճանին: Անիկու եկաւ ծովին  
մրմունջը, ծովին բարախումը, ծովին կա-  
պոյտը նուիրելու աւազներու ոսկիկա  
կարօտին: Բայց անա՛ խեցի մը թափուր  
սաքերուս առջի: Աւազներուն վրայ իր  
աժգայն սատափը կը պասզայ գես ծովին  
համբայրէն թաց: Աւրիէ՞ մեկնեցաւ անի-  
կա, և ըրբ Քանի՞ հազար տարի սուած  
սկսու թաւալիլ ջուրերու անհունութիւնն  
մէջ: Քանի՞ ասալկերուն լոյսը կաթեցաւ  
անոր խեփորին վրայ, և քանի՞ աւազա-  
հատիկներու բազմեցաւ: Ի՞նչ ապկիսներ  
չղթացեցին զայն ալիքէ ալիք, ծփանքէ  
ծփանք, կոհակէ կոհակ, մինչև որ սուզի  
և արտմութեան այս մահարոյը երկունքով  
ձգեցին ափունքին վրայ, կախարդելու  
համար հոգիիս վիշտը...

\* \* \*

Ինձի կը թուի որ մահն ալ կեանքին  
և ախեզերքին յարակցութեան, շաղկա-  
պումին, անպատում ու սաստիկ մէկ գայր-  
կեանն է, շանթահարսղ ակնթարթը մի-  
ջոցին ու ժամանակին անդունզներուն  
մէջ...

Անիկա վախճան մը չէ, ինչպէս կեան-  
քը չի կրնար սկիզբ մ'ըլլաւ: Անոր  
հորհուրզը կը մեկնուի մուլրանքի գաղափա-  
րով մը միայն մեր աշխարհին ճամբանե-  
րէն որոնց մուայլ երկու կողմերը անդունզ-  
նիր կը բացուին, ու մենք չենք տեսներ:

Աւ մահը անկումն է այս անդունզնե-  
րուն մէջ որոնց վերև կամարուած երկինք-  
ները միայն կ'ընդունին լոյսը, արցունքը,  
չունչը, երգը, բուրմունքը, համբոյրը, յի-  
շտատկը, ամրողջ վճիտ բաները մեր աշ-  
խարհին...

\* \* \*

Ճամբուս վրայ գէպի ծով չորցած ե-  
ղեին մը կայ, ծասծ պարտէզի մը անկիւ-  
նէն աւերակ գէպի անցորդին շուքը, որ  
լոյսին մէջ իր լոկի երազը կը հիւսէ: Բա-  
րեզութ բաղեղ մը նոզին ծոցէն բարձրա-  
ցեր է անոր մերկ բուռն ու սատերը ծած-  
կելու համար կանանչով ու կապոյտ ծա-  
զիկներով: Աւ չես զիտեր թէ մասա՞ծ է  
ծառը թէ կ'ապրի: Գուցէ ինքն ալ տես-  
նելով այս ծաղիկները երկնագոյն, այս  
աերեւները մութ կանանչ, խորունկ ու  
տարատմ զգացողութիւնն ունի յարու-  
թեան մը...

\* \* \*

ԱՄահուան օրը լաւազոյն է ծննդեան  
օրէն: Բայց ծնունդին օրը ի՞նչ տարբե-  
րութիւն ունի մահուան օրէն: Երկուքին  
ալ խորհուրզը մէկ է: Միենայն արեն է  
անոնց լոյսը: Միենայն գիշերն է անոնց  
խոզազութիւնը: Մարզը որ կը ծնի արդէն  
իր մարմինը կազմադ ամրողջ նիւթերը  
պարտական է մահուան, ու միայն չի գի-  
տեր թէ ե՞րբ է վճարման օրը: Օրօրոցը  
հրապարուած, կախարդուած գերեզման  
մըն է: Եւ ինչ որ կայ օրօրոցին ու շի-  
րիմին միջին, երազի մը ստուերն է, ակն-  
թարթի մը բացխիկ չոզը, ձայնի մը

թրթուռն արձագանցը որ յաւիտենութեան  
մէջ կ'անհետի... .

Կանչել կ'ուզեմ քեզ, կարծելով որ կը  
լսե ինձի:

Վասել կ'ուզեմ այս ճրագը պատու-  
հանիս առջն, կարծելով որ կը առևնես ա-  
նոր թափանձաղին շողը հետաւոր զիշերին  
խաւարէն...

Ու կը հասկնամ ժաղովողին այս ճըշ-  
մարիս խօսքը: Աւայնութեան ու տա-  
սպանքի, միամա կորառած կրազներու  
և յոյսերու բնու մը կայ ծնունդին օրուան  
մէջ, և այդ բնոր պիտի կրենք հետզհետէ  
առիլի ծանրացող ու տամանելի մինչեւ որ  
լաւազոյն օրուան արշալոյնը մեր աչքերը  
փակէ ու մեր շրթները միանան որպեշու-  
թեան աղբիւրին...

\* \* \*

Կ'ուզեմ հասատալ հիմայ քեզի որ մեծ  
ճշմարտութիւնները կարկի չէ ապացու-  
ցանել, և անոնց անպատճմ լոյսը կը ծա-  
զի ո՛չ թէ մեր մտքին, ու հոգին հորի-  
զոններէն, կախարդական արշալոյսի մը  
պէս...

Ու կը զգամ որ ցուրտ մատներդ կը  
փակին աչքերս, ու շուրջն կը լսեմ մըըր-  
կայոյզ թեւերու բարախումը . . . լսու-  
թիւն . . . լսութիւն . . . լսութիւն . . .  
Եթէ յանկարծ հոգին մատները հաշեցներին  
բառ մը, շունչ մը, յայտնութիւն մը այս  
եղէցներուն մէջ ուր վերջալոյսը կը բռնիի...

\* \* \*

Խորհիլ որ միմիոնաւոր զարեր առաջ  
ծաթող աստղի մը լոյսը տակաւին կը ճամ-  
րորդէ միջոցին մէջ խելայեղիչ արագու-  
թեամբ, ու գես չէ հասած մեզի: Այս զի-  
շեր յոզնած կոպերուս վրայ իջնող սա-  
քաղցր համրոյրը շողէ, որ զիտա երկնակա-  
մարէն կը թորի, զուցէ մեկնեցաւ իր աղ-  
բուրէն, երբ զեռ մեր երկրագունաբն վր-  
բայ չէր արթնցած կեանքը . . . և այդ լոյ-  
սը, աստղին համրոյրը, զիտակցական ի՞նչ  
մզումէ մը տարուելով թերես կարօտն ու-  
նէր այս հանդիպումին իմ արտասուացօղ  
աչքերուս հետ, մսայլ և անզիմազրելի  
ահնչանք՝ որ եղաւ միենայն ատեն ծնունդն  
իմ կեանքիս, սիրտս վիրաւորեց, զարժե-

ցուց հոգիս տառապելու, ու բացաւ միտքս  
երկնքի բարախումներուն . . .

\* \* \*

Եթէ չարժումը կեանքն է, մեռամ չե-  
ղաւն: Անիմանալի հազորքականութեամբ  
մը խառնուած է մարմինդ իր ամբողջ  
տարրերով արեգերքի զօրութեան: Անունը  
մահ չի ճանչնոր: Մեր տոօրեայ պատիկ  
սովորութիւնները, մեր միօրինակ ժամերը,  
մեր սերերը, մեր նուիրական պարտակա-  
նութիւնները, մեր ծրագիրները, մեր ա-  
պագայի յոյտերը, մեր երջանկութեան ե-  
րազները, մեր ահնչանքները խանչարող,  
յանկարծ վերիվայրող սորտափելի ոյժն է  
մահը:

Բայց ի՞նչ որ ունինք իրը հասրու-  
թիւն, այս աշխարհին ծաղիկներին հիւս-  
ուած բոլոր պատկները, մեր անցեալ կեան-  
քի յիշտառակներուն խնկորայը մանիչտկ-  
ները, մեր սիրոյ երջանկութեան կարմիր  
վարդերը, մեր ամեզյն երազներուն անրիծ  
չուշանները պիտի չի կրնան երբեք հաւա-  
սարիլ խորհուրդով ու գեղցիկութեամբ այն  
սորտափելի բուտին երբ հոգին իր կեղեց  
կը թողու, իր թանձը ու մսայլ պատեանը՝  
երթալ միանալու համար տիկիներական  
չունչին...

Անչն գեղեցկութիւն ախորութեան աղ-  
րիւրէ մը կը ցայտէ:

Ահա՛ զարունը իր ամենաչքեղ առա-  
ւոտական մէջ, իր ծաղիկներուն և զյունե-  
րուն ամենավաս հարսանիքով, իր բուր-  
մունքին ու թարմութեան ամենախորունկի  
զգլիւնանքով . . . պարտէզին անկիւնը նըս-  
տիր եմ ու կը զգամ որ սիրտս մսայլ մե-  
կոն մըն է . . . մահուան ու կարօտի շունչ  
մը կայ օգին մէջ . . . Սրգէն իսկ հոգի տե-  
րեններ կը թափէ խոշոր ոսկի արցունքնե-  
րու պէս . . .

\* \* \*

Ու հս քանի կը մատածեմ մահուան ու  
կեանքին վրայ, այնքան տեսիլի կը խորա-  
սուզիմ նախասահմանուած ներզաշնակու-  
թեան մը ծովին մէջ: Այս երկու պատա-  
հարները միենոյն շարժումէն կը բզիին:  
Այս երկու ծաղիկները միենայն վարդե-  
նիէն կը բացուին: Ոչ մէկը ո՛չ ալ մւսոր  
կը բաւեն մեր հոգին տաճարը լուսաւո-

րիու : Շարժումը եթէ գեղեցիկ չէ, վարդին եթէ չի տանիք իր արժատները մինչև արարչութեան ազրիւրը, ո՞չ մէկ կայծ պիտի վասի, ո՞չ մէկ անքն պիտի իշխայսիւրու կրկէսին մէջ . . .

\* \* \*

Ինչեւ կը փորձեմ հաշտակելու համար մակուանդ իրականութեան հետ : Չի զտայ միջոց մը որ սիրոս գոցէր քու սրտիդ բարախումներուն : Ահա՛ ճերմակ մազերդ, ահա՛ լոյն ու մաքրափայլ ճակատդ, ահա՛ ձեռքերդ որոնք ինձի չի խնայեցին այս գտանակալիք հարուածը : Ու միտքս կու գայ որ արեգակնային զրութիւնը քանի մը միւլու տարիներէ ի վեր կը ձգտի հունիկու Վէկային որ կը զտնուի Քնոր համաստեղութեան մէջ, երկայրեանը քսան քիօմէթր արագութեամբ : Կապոյտ գեղեցկավառ Վէկան Ե՞նչ կարօտ ունի, Ե՞նչ անպատում ու խորհրդաւոր անհանք . . . ու միջոցին անհունութեան մէջ աստղերն իրար կը փնտուն, իրար կ'առինքնեն ուրմները . . . Մինչև անոնց կախարդանքը բարձրացաւ հոգիս, բայց նորէն ողբաձայն ու որք թռչուն՝ եկաւ չիրիմդ գտնելու . . .

\* \* \*

Յայց կը լուս, զուցէ չի յափշտակեալ համար խորհուրդէն իր անպատում ծաղիկը . . .

\* \* \*

Ո՞վ խօսեցաւ մինչեւ հիմայ : Բայն որ զանուեցան խօսողներ, բայց անոնք յիշատակեցին այս կեանքին պատահարներէն, այս աշխարհին գէպերէն : Ո՞չ յայտնութիւն մը բերա գերեզմանին զիշերէն : Ես այս լուսութիւնը միշտ լաւագոյն է, եթէ կեանքը հօն շարունակութիւնն է այս կեանքին, եթէ հօն այ պիտի տանձունք և արտասունք, եթէ հօն ալ պիտի ատենք իրար ու սէրը պիտի խաչուի ամէն օր, և արդարութիւնը ունակոխ պիտի ըլլայ արիւնի ու տիղմի մէջ, եթէ ճշմարտութիւնը պիտի պարտուի ոտոտէն, լաւագոյն է չի զիտնալ, ա՞հ, չի զիտնալ . . . Այն տան այս կեանքը, այս արեւ, այս երկինքը, այս ծովը, այս ճամբաները գէպի ծով, այս ամպերը գէպի երկինք, այս անհուն կապոյտ հեղուկը և կապոյտ կամարը գեղեցիկ են, գեղեցիկ են, գեղեցիկ են . . .

Եւ ափսո՞ս քեզի, հազա՞ր ափսոս քեզի որ մեռար . . .

Աստուած այնքա՞ն ուրախ էր, այնքա՞ն զինով իր բերկանքէն, լոյսին անզունդին մէջ խօսական իր պարը զանաւով որ յանկարծ այս աշխարհը ստեղծեց . . .

Յետոյ միայն ահաւ ու հասկաւ իր արարչութիւնը, և անոր սրտէն բղիսեցաւ արցունքը որ ծնունդ տուաւ մարզուն . . .

\* \* \*

Հիմա որ աշքերդ զոց են և ըթունքներդ միացած արարչութեան ազրիւրին՝ կարօտ է հոգիս հոգիիդ . . . ո՞վ պիտի լիցնէ այս բաժակը խորհուրդին ազրիւրէն, ո՞վ պիտի քաղէ ինձի համար, իմ ածգոյն մասներուն համար ձաղիկ մը որ քու սիրոտդ ըլլար . . .

Աղիսամդրիա

ԱՐՍԼԵՆ ԵՐԿԱՔ

